Ն. 3642 — 1897 ՅՈՒԼԻՍ 3 ԲԼՈՒՇԵՆՊԻՀ — 1315 ՄԼՔԵՐ 14 — ՕՆ ԻՒԼԻՈՒՆՃԻ ՄԻՆԷ

20 ԲԱՐԱ

ՃԷՐՈՏԷԻ ՇԱՐԳԻՉ

20 ԲԱՐԱ

ԲՈԼԻԹԻԳԻՑԷ ՄԻԼԼԻՑԷ ԹԻՒՃԱՌԱՐԻՑԷ ՍԱՐՐԱՖԻՑԷ ՎԷ ԻԼՄԻՑԷ

ԱՊՈՆԷ ԳԻՆՑԱԿԱՆՔ

	12 պրէտ	6 պրէտ	3 պրէտ
ՍԹԱՄՊՈՒԼ	140 գր.	70 գր.	40 գր.
ԹԱՇՐԻԱ	200 »	100 »	»

Մէկ թերթը 20 գրուշ

(صاحب امتياز: جيوڵكيان) ԵՒԴՄԻ ԿԱՋԷՄԱՆ جريدهٔ شرقيه

ԻԼԱՆԱՔ ԳԻՆՑԱԿԱՆՔԸ

Լիովին, Ռուսիա վէ Յունաստան տարեկան	գր. 8
Կիսամեայ տարեկան 11ք 10գր. հա.	» 5

Մեկուսակի նամակներու համար պէտք է ժամանակն գրաստով օրնանակաց վէ տարեկան օրնանման եվրոպական թատերական օրնանակաց

Խմբագրատեղի Սթամպուլ Գալաթա Ալի Բաբաթանան նամարը 20 Ճիվելեկեան մաթպաասընա սրը։ Գրեանքի մէջեւան հոգալու կողմանէն կողմանքն տարի վէ մեսրոպ

ՏԻԳՐԱՆ ՃԻՎԷԼԷԿԵԱՆ՝ միւրաճաթ օրնան։

ԿԻՒՆԵԼԻՒՔ ՀԱՎԱՏԻՍ

Բանամ գանալնը ալմազ տեվամ իթմէք իչուն Ֆրանսա, Այէմանիա վէ Ամերիկա արասընա պիր իթիւաք հասել օրմուշ սրը։

Ֆրանսայ կառաւարութիւնը՝ Զաթը հաղրէթը Բասիլանտիյէ՝ Աւսթրիա իմբերատորը Ֆրանսայա ժամանակ թարաքնան կենսակրէնէ նամէտէն սալար խոնարհութիւն պէյան իսէյորլար։ (Իդամ)

Այէմանիանը 8 վէ 11ինէի գալ օրասլարը թարաքնան իճրա օրնանաց պէտիւք մանավարլարը բանարը թերթիկ վէ թանգիմ օրնմայ սրը։ Հարպիւտ նէգարէթի՝ մէղքիւր մանավարատա հազար պուլնմաց իւղրէ, պէտիւք տեվլեթլերին աթալէ մեսլեթերինի տավէթ իթմէք սրը։ Իմբերատօր կիսամ՝ սեյահաթնան տավլեթնէ, ասղրանա մանավրա մանալինէ կիսէնէք իմէր։

Գուլկարիսթան էմարէթի՝ միւքերրեր սթէյլի թիւթիւնլեր եսրամաց իչուն եվվելէ պիր Աւսթրիա ֆապրիքասընա վէրմէք օրմէզ սրրարը հազրնասընա մանգավլեմէք իւղրէ, պէտիւք տեվլեթլերին աթալէ մեսլեթինի տավէթ իթմէք սրը։ Իմբերատօր կիսամ՝ սեյահաթնան տավլեթնէ, ասղրանա մանավրա մանալինէ կիսէնէք իմէր։

Գուլկարիսթան էմարէթի՝ միւքերրեր սթէյլի թիւթիւնլեր եսրամաց իչուն եվվելէ պիր Աւսթրիա ֆապրիքասընա վէրմէք օրմէզ սրրարը հազրնասընա մանգավլեմէք իւղրէ, պէտիւք տեվլեթլերին աթալէ մեսլեթինի տավէթ իթմէք սրը։ Իմբերատօր կիսամ՝ սեյահաթնան տավլեթնէ, ասղրանա մանավրա մանալինէ կիսէնէք իմէր։

Գուլկարիսթան էմարէթի՝ միւքերրեր սթէյլի թիւթիւնլեր եսրամաց իչուն եվվելէ պիր Աւսթրիա ֆապրիքասընա վէրմէք օրմէզ սրրարը հազրնասընա մանգավլեմէք իւղրէ, պէտիւք տեվլեթլերին աթալէ մեսլեթինի տավէթ իթմէք սրը։ Իմբերատօր կիսամ՝ սեյահաթնան տավլեթնէ, ասղրանա մանավրա մանալինէ կիսէնէք իմէր։

ԹԻՒՐՔԻԱ ՎԷ ԵՈՒՆԱՆ ՄՈՒՀԱՐԲԵՊԻՆ

Հ-Լ-որ-Ի

Իդամ կազէթասը՝ ասլէ չարթարը հազրնասընա Պալ Ալի իւէ պէօյիւք տեվլեթլեր արասընա էնբէյան իսէն միւզաքերաթ հազրնասընա պալ Եվրօպա կազէթալարընդն գասանէն պիր չոգ եսլանլար եազարգընը պէյան իթիւքանէն սօնրա, Աժանս Հավասը Բէթրօսպուրկան ալեղ Եվրօպա կազէթալարընա Թեպլիզ եյլեսիկի պիր Թէլէկրաֆնա, պալ կիսի եալան հալան հավասլեր քիւլլէն Թեզցիզ օլնէղ, հիւքիւմէթը Սենիյէ իւէ պէօյիւք տեվլեթլեր գազանէթօլարը պէյնինան միւզաքերաթ վէ մալխազերաթնէ նէզաքէթ տարիսնան վէ հիւսնի սուրէթաւ ճերեյան իթմէքտէ օլասընը, վէ հիւքիւմէթը Սենիյէնին՝ միւզաքերաթնէ պալանկեցնան պէրու հեր վեսիլե իւէ սալհանյանէ նէյէթ կեսմէքտիր օլասընը պիլիբիլմէկինի իլալէ խոյսը։

—Լօնտրանան Մադ կազէթասընա չէքիլէն խուսուսի պիր Թելէկրաֆնա օգանմէզ սրը։

«Բօլիթիգանա գալհուր իսէն սօն հանբէլեր՝ պօրսալար իւզերինէ պէօյիւք Թեսերի մալհիպ օլմուշ սրը։ Գալը Ալիսէն կեսանբերիլեն սօն նօթանէն միւնաբերինանթ հազրնասընա ալնան մալիւմաթ՝ Լօնտրա պօրսասընը իչալ իսէյոր։

«Աչզեցլար՝ բօլիթիգա մալխասպերաթնէն քեսգ իթիւկի հալեն պիլիսթիքասէ, ֆէյսթալարը էնանբէմէյէ չալըմէզլար իսէ սէ, գայրէթլերի բէք մահասալ գալմէզլարը։ Միւսալեհանէն սիւյար օլասընը միւքիլասը՝ մալվագաթ օլմադ իւզրէ Թելեգրաֆ իսէյիսէք սրը։

«Խլաֆկիբլեր ֆրգասընէն՝ ինկիլիզը Բարլամէնթասընա վէ խարիճաթ իյգա իթիւքլերի հասաբօկլեր՝ պալ քերրէ սէ պիլիրսն պիւՅիւն սէմերեսիզ գալանգասընը։»

—Պիր միւսասիթաթն պէրու Թերասնեի Ամբրէ գարշըսընա Թամիրասը իճրա գելէնմագա օլան Թարբի սիմպաթիսընան պալ քերրէ պիր գաչ գէմասը՝ լեվգնամաթընը ալմագա օլաբզնան, պիր իւքի կելնէ գասար Զանագ Գալեյէ կեսանան կիրիսէ պալ կիպի սեվգիյաթ վաւգալ պալմամասը, վէ կիրիսէ սիլասը չէթելեր նագլի մէն օլանմասը իչուն հեր նէվի Թեսպիրլերի իթթիհամ իթմէյ, վէ քէյֆիյէթի միւշարեւեյհիւմ սեֆիրլերե պէյան էյլեմէյ օլմալը, սեֆիրլեր տախ՝ քէնարլերինե սամիմի կեսրիւնեն պալ պէյանթաան Թէմամէյլա միւթամեն օլանլարը սրը։

—Եունան գրալը իւէ սիւսի գերալիսթ՝ ագրագասան օլան հիւքմասրլարա Թեսկերաֆլար քեշիսէ իսերէք, միւսալեհանէն ագաբը Թալեգ իթմիշլեր, վէ վագը օլան Թեսխիսիրասընը եվվելճէ սրմէզ օլաւգ մասախարան կերի վերմէյ օլասընը իսան։ Բրէտ նամ վաբօրլարը տախ եսնիսէն սալանագ սրը։

Ռեգալիք Եունան պահրիյէ նեգարէթի՝ չիմայէ գասար Թեհհիզ իսթիմեյէն Թօրբի վաբօրլարընէն պիր ան եվեել Թամիրասընը էքամալ եյլեմեկե եմր սրմէզ սրը։

***

ԿԻՐԻՏ

Կերիա սախլերի Թարաքնան ինԹիխասպ օլանան եշխասընէ պիր մեճլիս Թեշքիլ եյլեմեկերինե սիրալարդա լուզում կեօրիլմիւշ օլասընը մալիւմ սրը։ Մեճլիս չիմայէ գասար հեհնուզ Թօրլանմամէյ սրը։ Բիյասեթէ ինԹիխապ օլանան Ռիսամ բիսգաբօրը իսԹիխապ իԹմէյ, վէ քէյֆիյէթի միւշարեւեյհիւմ սեֆիրլերե պէյան էյլեմէյ օլմալը, սեֆիրլեր տախ՝ քէնարլերինե սամիմի կեսրիւնեն պալ պէյանթաան Թէմամէյլա միւթամեն օլանլարը սրը։

—Եունան գրալը իւէ սիւսի գերալիսթ՝ ագրագասան օլան հիւքմասրլարա Թեսկերաֆլար քեշիսէ իսերէք, միւսալեհանէն ագաբը Թալեգ իթմիշլեր, վէ վագը օլան Թեսխիսիրասընը Եունան նեճե մասախարան կերի վերմէյ օլասընը իսան։ Բրէտ նամ վաբօրլարը տախ եսնիսէն սալանագ սրը։

—ԻնկիլԹերա հիւքիւմէթի պալ քերրե Բարլամէնթասընա կիրիա հազրնասընա պիր Մալի Ռիսամ Թեվզի իթմէյ սրը։ Իշպալ քիթասպ Թեվզի իթմէյ սրը։ Իշպալ քիթասպա եճնեպի սեվլեթլերիյե Թեսթի օլանան հիշ պիր մահարբերասը սրբ։ Օսմանթիգայե մեվճուա օլմայալ, եալնըզ ինկիլԹերա հիւքիւմեթի իւէ կիրիասե պալանան ինկիլեզ մեմուրլարը արասընա Թեսթի օլանան մահարբերասը միւնասերեճ սրը։ Մեգաքիր Մալի Ռիսասընէ միւհեթեվիյասը՝ ալտիքրանկա մայիս 14է գասար վարմագա օլաւգ, կիրիասի մահարբերասը իսլահիյեսի հազրնասընա Ֆրանսայ սեվլեթինէն Թեքնիքի հեհնուզ սեմիյան օլանմամէյ իսի քի, պալ Թեգնիք՝ պիհիմայէ պէօյիւք սեվլեթլերճէ գասալ օլանմէյ սրը։

—Կիրիասե Այ Եանի Զրանքնասընի իսի ֆէներ՝ մահարեպե սեպեպիյէ եազգամագասա օլասընը հալեե, Պալը Ալինէն եմրի իւղեբինէ յանէր 12/24սէն պէրու եենասէն եազգլամագա պալամէյ օլասընը՝ Ալեմանիանէն բեսմի կազեմասը եազգլօր։

ՏԱԽԻԼԻՒԷ

Տախիլիյէ, Խարիճիյէ, Ալիյէ, Թիճարեթ վէ Նօթիս նազբլարը վէ Շարսի Տեվլեթ բեհսի բասլար հազրնասընը՝ Զաթը հազրեթը Մարաղամինէն Քանը բիյասեթինասե օլարագ եվվելեսի կիւն եօյլենէն սօնրա Մալեյնը Հիմայասընա ագաբ իճթիմա իթմիշեր սրը։

—Էնենեպի սեֆիրլեր եվվելճի կիւն Ալաթրա սեֆարեթխանեսնե ագաբ իճթիմա իթարքլերի կիպի, պալ կիւն սախի պիր իճթիմա ագա իտեհեգլեր սրը։

—Մեւեքդ Բաթրիգի՝ եվվելճի կիւն Շամա վեֆաթ իթմիշ սրը։

—Տիւն Ֆրանսայլարըն յուլիս 14 միլլի եօրմասը օլմագ մունասեպեթիյլե։ Ֆրանսա սեֆիրի Մ. Գանդոն՝ եօյլենէն պիր սաաթ եվվել սեֆարեթխանե սալօնընա, եանընա Բարա հազրեթլերինին Տերասաաեթ վեգիլի Մանեհեհեօր Պանեթթի իլե սումամ սեֆարեթ մեմուրլարը, Ֆրանսա ժեներալ գանալարը Մ. Կաղեյ իւէ գանալանեթ մեմուրլարը վէ մայեթ վաբօրը գազեթանը պուլնաբզը հալե պիր բեսմը գասալ իճրա իթմիշ սրը։ Մ. Գանդոն՝ հարգ օլաբզը պիրինի բիւմպեեն Օսմանի նիշանը թասլիգ եյլեմիշիսի։ Տերասաաեթ մուգիմ Ֆրանսա թեպասընէն պիրինէի մեպուսը վէ Բելճիգ գումբանեասը միւֆեթթիշը ումումիսի Մ. Վերլագ պիր նութգ իյրասա բասերեք։ Մ. Գանդոն սախի միւնասիպ սաբեճքերի իշնամիմի սրը։

—Ցամգաց մահարբեպեսինաե եօր Թուրքլան պիր եսնանը երիզպայը վէ 4 եֆրասա՝ սիւն Վոյասան Տերասաաեթ կեթիրերեք, Սելիմիյե գէյլասընա կեօթիւրիմի սրը։

—Թէսալիասաքի օրասս իչուն սեխիրէն Սելանիքաեն քասֆի մէգասրասա երզագ կեսնաերիմի սրը։

—Եունան հիւքիւմէթի՝ իգինի օյան պիճճիմի սաքեր նեֆերթաքնէն երենէսէն Թասպուլարընա կելմեերինի եմր իթմի սրը։ Պունասան մասասա, հիւքիւմէթը միւշարեեյհա՝ Բանհելլենիք գումբանեասընան եվվելճե ալմէզ օյաւգ մասախարան կերի վերմէյ օյասընը իսան։ Բրէտ նամ վաբօրլարը տախ եենեսէն սալանագ սրը։

—ԻնկիլԹերա հիւքիւմէթի պալ քերրե Բարլամէնթասընա կիրիա հազրնասընա պիր Մալի Ռիսամ Թեվզի իթմէյ սրը։ Իշպալ քիթասպա եճնեպի սեվլեթլերիյե Թեսթի օլանան հիշ պիր մահարբերասը սրբ։ Օսմանթիգայե մեվճուա օլմայալ, եալնըզ ինկիլԹերա հիւքիւմեթի իւէ կիրիասե պալանան ինկիլեզ մեմուրլարը արասընա Թեսթի օլանան մահարբերասը միւնասերեճ սրը։ Մեգաքիր Մալի Ռիսասընէ միւհեթեվիյասը՝ ալտիքրանկա մայիս 14է գասար վարմագա օլաւգ, կիրիասի մահարբերասը իսլահիյեսի հազրնասընա Ֆրանսայ սեվլեթինէն Թեքնիքի հեհնուզ սեմիյան օլանմամէյ իսի քի, պալ Թեգնիք՝ պիհիմայէ պէօյիւք սեվլեթլերճէ գասալ օլանմէյ սրը։

—Կիրիասե Այ Եանի Զրանքնասընի իսի ֆէներ՝ մահարեպե սեպեպիյէ եազգամագասա օլասընը հալե, Պալը Ալինէն եմրի իւղեբինէ յանէր 12/24սէն պէրու եենասէն եազգլամագա պալամէյ օլասընը՝ Ալեմանիանէն բեսմի կազեմասը եազգլօր։

ՍԱՐՐԱՖԻՑԷ

Տիւնքի կիւն եօրթու միւնասեպեթլեր Բարիզ Գարասը գարալը օլասընանա, պալ կիւն Փանամ Թելեկրաֆլարը վիրուսա իթմէյ, անանգ Լանդրա Գարասընա Գանսօլիա 21.56 սէլերասդ 21.43 գարանմէյ, Պալը Օթման 12.50 սթմ., Ինկիլիզ եանամը 112.87 ֆր.-Թերասա գարանբալարը՝ պալ սաղան Գալաթա Գարասընա վարիս օյան Թելեկրաֆնամեյեսէն անլաշըմասը իւզերինէ, Գարասա աշելը ալելմագ հէման օյանանբլարընն քանֆիֆեսի մալ ալմագա Թեյեղալս իսերէք, 28 գրշ. 23 բարա աշելան Գանսօլիա հէման 23 գր. 27½ բրբ. օյասը, քեզա սուն 107¼ ֆրգ.-ա պուլանան Շըմնասֆէր պալ կիւն 108½ ֆգ. աշելարագ, մանամէլիա քեմալը կերի իւէ սեվամ օյանմագա պուլանմէյսաբբ։

ԱԶԳԱՑԻՆ

Պալ սաղան Գալաթա քիլիսէսի Խորհրդարանընա Բարիզի Ամեն. Տ. Մաղաքիա Սրբազան հազրեթլերինին Նախագահութիւնը Թանթրնան օլարագ, իրմիրեանց եասպիյաթ միւսապեգասը գամիսիանը ագաբ իճթիմա իթմէյ, վէ միւքեսքաթը լազմէնին Թեվզինէ գասրաբ վերմէյ սրը։ Իշպալ ճեմիյեթան կրօն. վէ ֆազ. ժողովլարը ագալարբյլա Ռուսիա. Խորհուրդ հեյեթի, երպալը գալեմէն պազլարը, կանգեթա մասվերբերների վէ սաբբ սավեթլիլեր հազրը պուլանմէյսաբբ։

Էյնիմէ Յովհաննէսեան Գեր. Տ. Գրիգորիս, Մանկունի Գեր. Տ. Վահրամ, Սրբոց Առաքելոց Թանմրճեան Գեր. Տ. Պեարոս Սրբազանը իւէ, երեցեան Գեր. Տ. Դեորգ, Այվազեան Գեր. Տ. Յովսեփ, Յակոբեան Գեր. Տ. Վահան, Կիւլեսերեան Արժ. Տ. Բարկէն վարդապետը վէ Մկրտեան Արժ. Տ. Յովհաննէս Աւագ քահանայ վէ սաբբ քահանայլար, վէ Քազանչան ժողովական ատասընան Նորանանկեան սթուֆ. Գարբրեել էֆ. իւէ Ասլանեան սասա. Սանեան բալա վէ խարեան սասա. Գրիգոր էֆ. հազարաբը, վէ Եուսուֆեան էդդ. Տիգրան, Ասասեան Մկրտիչ, Տեր Ներսէսեան Տիգրան, Սեֆեան Միհրան էֆ.-ներ վէ գէվաթ սարբե հազրը պուլնմէյսաբբ։

Յանձնաժողովի Ատենադպիրի օ. Մկրտեան Արժ. Տ. Յովհաննէս Հայր՝ գօմիսիօնը պիր ըստրթասընը, վէ պալ ուեէ միւսապեգասը գօնուլան քիթապլար հազգրնասընա միւմեյյիզներ Թարաքնան վերի լէն ըստրթասլարը օգուտգասան սօնրա, մեգքիւր քիթապլարան Ամամ Դարեմանքրէհսապինինեն Արժ. Տ. Ազան վարդապետին՝ Օ. Գրիգոր Լուսաւորիչ ուզերինէ եազարզը Հայաստանի քիթապը, վէ Յ. Գ. Ճանիկեանքն «Հնութիւնք Ակնայոնամ մաթպալ եսերի միւքեսֆաթանեալ, պէտիւք տեվլեթ սարիսնան սօնրա, Օրթաքեօյ տարի ազիմէլե, կրօն. ժողով իքինճի Աճենապարի Մանկունի Գեր. Տ. Վահրամ Սրբազանը գէյարէթ եյլեմէյ սրը։

Տիւն սաղան Տերասաաեթ կեթիրիմէյ օյասընը սիւնքի նիւսխեմիզատ եազարմէյ օյան եօքսուլ չօճուգլար 27 եֆեր օյասընը մասախարեն իչիսիմէյ սրը։ Եօքսուլ չօճուգլար գամիսիան ազալարը պալ կիւնլերատ Ս. Փրկիչ խասթասխանեսինէ ազիմէլե. Թաշրալարասան կեթիրիլեն չօճուգլարը գապալուլ իչուն իճրա օյանան Թերթիպանը կեսգանեն կեչիրեճեճլեր սրը։

Տնտեսական խորհուրդ սիւն Բարիզգասանեաե Բարացեան նշան եֆ.-ներն Ատենապետութիւնը Թանթրնան ագաբ իճթիմա իտերեք, մեվգուզ մեվգբի պահս օյան մեսելելերին բուլեթիյլե մեշգալ օյմուշ սրը։

ԹԷԼԷԿՐԱՖ

Բարիզ 14 յուլիս.— Պալ կիւն միլլի եօրթու բեք շէնալը պիր սուրէթաե իճրա օյանմէյ սրը։ Հավա գայեթ կիւզել իսի։ Նօթրը օլարագ պալ գասար խանճանեճ էհալի օգգալարա կեօրիլմէյ, վէ օգգալար միւրիպա պիր սուրէթաե պալարալարա սանանմէյ իսի։

Մեհհանէն իճրա օյանան Թեթրօ օյասընը՝ մասվաֆֆիգալարը ազիմէլե սանիմէյ նաիլ օյմուշ, վէ էհալեճէ չեվգ ու չեթարեթ պերգեմալ պալանմէյ սրը։

Բարիզին միւնթեսիֆ սարբեյլերինաե իճրա օյանան մահալի չէնիգալերի ֆեվգելասե չալարալը օյմուշ, Բարիզ օրասսընդն պէօյիւք սաքերի բեսմը կեչիրմի՝ Լօնդրան Մկրտեան Արժ. Տ. Յովհաննէս Հայր՝ գօմիսիօնը պիր ըստրթասընը, վէ պալ ուեէ միւսապեգասը գօնուլան քիթապլար հազգրնասընա միւմեյյիզներ Թարաքնան վերի լէն ըստրթասլարը օգուտգասան սօնրա, մեգքիւր քիթապլարան Ամամ Դարեմանքրէհսապինինեն Արժ. Տ. Ազան վարդապետին՝ Օ. Գրիգոր Լուսաւորիչ ուզերինէ եազարզը Հայաստանի քիթապը, վէ Յ. Գ. Ճանիկեանքն «Հնութիւնք Ակնայոնամ մաթպալ եսերի միւքեսֆաթանեալ, պէտիւք տեվլեթ սարիսնան սօնրա, կիսվերկեանը իւզերինէ պիր չոգ տեֆալար «եազասընն Բուսիա» տեյալ նիսա օյանմէյ սրը։ Ասքերին կեչիսի բէք զեյասե մանիպը հարէթի օյմուշ, վէ խընճասընէ Թարլանմէյ օյան էնալի՝ օրասլա քեմալը չեվգ ու չեթարեթլե Թեվզիճիսանեսանէ նիսա մայիլլերատ պալանմէյ սրը։

Ասքերին բեսը կեչիսանէն սօնրա, բեսը ճանհուր Մ. Ֆելիքս Ֆոռ՝ ասքերին Թաղրը լեվենասնէսինեն սալալը հարպիւտ նազբլանա պիր Թեպրիքասե երալ ենթիզ սրը։

Մեգքիւր միւսի եօրթու չենիգալերինասե հէր պիր հասիսե վարալ պալանմէյ սրը։

Ազչամ բեք չալալը պիր սուրէթաե գանալ սօնանմասը իճրա օյանմէյ վէ գիչենգալեր վէ մանթալար եազբէյմէյսաբբ։

Գերլին 14 յուլիս.—Եմնեպի լիմանլարընա կիսեճեք օյան Եունան թիւճճար սեֆիրեեերինին պազալարասան կեչմեճեն միւսասաեթ իսիյմեր հազգրնասընա Աթինա գազինէօսընդն եճնեպի սեֆիրլերի վաբօրասյլա սերմիյան իթթիկի Թեգնիքի Գալը Ալի Թարաքնան վերիլեն ճեվալը բեսսին՝ միւքեսրեգի չերթիթիսե մանիպ Գալաթասընա գեչմէյ սրը։

Գալասասքի Եունան մանասթիկիսընդը Մ. Բանկալի՝ միւսալեհանա մեսելեսի հազգրնասընա միւնթեսիպնասընա պալանմագասա սրը։

Բարլին 14 յուլիս.—Աւսթրիա Մանասթան խարեթիլե հազրը գօնթ Կալուսովսքիյին պարայա միւվաֆեգեթի միւսանասէպթիլե բեսը ճանհուր Մ. Ֆելիքս Ֆոռ Թաղիմ օյանմագա, վէ խարեթիյե հազրը Մ. Հանօթօ իւէ միւսագաթ իսեեեք սրը։ Միւշարեեյհին սեյասթը հեր նէ գասար եասսէն բալիթիգայա միւնթեքեալ սեպեպիլերե միպեթին սելիլ իսե, գօնթ Կալուսովսքի իւէ Մ. Հանօթօնան միւսագաթը՝ անվալը հազբրեսե էհէմմիյէթի հարգ սասա օյանպիլիր։

Լանդրա 14 յուլիս.—Տիլլի Գրանֆլ կազէթասընդն նէյը իթթիկի չեսիս իւլ մեմ պիր մեպաե՝ ուսմանի Թազպէ իսիմեգասե սրը։ Մանանֆազգասեր կազէթալար՝ մեգքիւր կազէթանդն նէյրիյաթը չիմայիւ գասար նանասա պիր թարամէթ Թեյգիլ իսեմեյիպ, պիլասքանեսինէ գալասասը Թեգնիքասը գասրասընա պիր Թարամէթ Թեյգիլ սրը։

Բեռլին 14 յուլիս.— Մեվսուզեն իչերիսիկիսե կեսրե, Ազգ սենիզինե կիսիլեճեք եերի միւասֆեյա մանասա օյարագ Բուսիա հարպիւտ նեզարեթինեն հասասերլան հեսիյ իսթիքբասասաթ սեչեի թար Թալիմերի իճրասընա պազլանմէյ սրը։

Վիեննա 14 յուլիս.— Գալկար բեսը նազգասը Մ. Սթոյոֆ՝ Իթալիա կազէթալարընան պիրինին մանասիրեսի գանանչարագ, պալ սրրասա Գալկարիսթանդն բալիթիգա մեսելեքինեն պանօյա պէօյիւք սեվլեթլերին պիթիւն Թեվեճճիւլերինե մազնարիսթի սրեսինանթիկինի, վէ հեմիվար հիւքիւմեթլեր իւէ միւնասեպանը, Եունաստան օյասընը պէյան իթմէյ սրը։

Սոֆիա 14 յուլիս.— Գալկարիսթան՝ Տերասաաեթան կեչեն սեֆինէ վէ եօլճալար հազգրնասընա մանայեսնէ Թպպիսի իճրա իթմէյ օյասընդն, կիւքիւմեթ Սենիյէ Թարաքնան իճրա օյանան Թեպլիզասընա՝ պալ հազրզ Թեպիրէն գալարբլամագը Թալեգ օյանմէյսաբբ։

Գոֆրեչ 14 յուլիս.—Բանանքա հիւքիւմեթի՝ Դերմզեզ սենիզանեն կեչեն հազ ճիլերին սասխանլիքի մէն իթթիյոր։

Վերջին 14 յուլիս.—Ալեմանիա իմբերթիրդանը սինվալը սրհիպիսի հերինան սրը։ Վաբօրդան իչինաե կեօշինեե պիր ալ սիւրմալե սիւրար օյասընը գազասան օյասը պէյանը Թեեսիսիի հավի հիւքիւմասլարը Թարաքնան չեքիլեն Թելեկրաֆլարը Թեչեքքիր պէյան իթմէյ սրը։

Բեռլիզասէրի 14 յուլիս.— Մեվսուզեն իչերիսիկիսե կեսրե, Ազգ սենիզինե կիսիլեճեք հերի միւասֆեյա մանասա օյարագ Բուսիա հարպիւտ նեզարեթինեն հասասերլան հեսիյ իսթիքբասասաթ սեչեի թար Թալիմերի իճրասընա պազլանմէյ սրը։

Վիեննա 14 յուլիս.— Գալկար բեսը նազգասը Մ. Սթոյոֆ՝ Իթալիա կազէթալարընան պիրինին մանասիրեսի գանանչարագ, պալ սրրասա Գալկարիսթանդն բալիթիգա մեսելեքինեն պանօյա պէօյիւք սեվլեթլերին պիթիւն Թեվեճճիւլերինե մազնարիսթի սրեսինանթիկինի, վէ հեմիվար հիւքիւմեթլեր իւէ միւնասեպանը, Եունաստան օյասընը պէյան իթմէյ սրը։

Սոֆիա 14 յուլիս.— Գալկարիսթան՝ Տերասաաեթան կեչեն սեֆինէ վէ եօլճալար հազգրնասընա մանայեսնէ Թպպիսի իճրա իթմէյ օյասընդն, կիւքիւմեթ Սենիյէ Թարաքնան իճրա օյանան Թեպլիզասընա՝ պալ հազրզ Թեպիրէն գալարբլամագը Թալեգ օյանմէյսաբբ։

Գոֆրեչ 14 յուլիս.—Բանանքա հիւքիւմեթի՝ Դերմզեզ սենիզանեն կեչեն հազ ճիլերին սասխանլիքի մէն իթթիյոր։

Ի ԽԹԱՐ

Գալ սէջիա կէրէք Սթամպուլ վէ կէրէք Թաշրա սպոնէլէրիմիզ պիր խրամէքաէ պուլընմադ իւզրէ, կէրէք Տերսաադէթաէ վէ կէրէք Թաշրասա կազէթաշրդա եէնիէէն դիր «Նէնէլի» սպոնէ օլանլարա, վէ զաթէն սպոնէ օլուզ սա վաՀէլերի կէսիքքէհ բէյաերբէյ սպոնրամանլարընը դիր «Նէնէ իչիւն Թազէլէնէլերէ՝ մաթպաամրդասա Թերճէմէ վէ Թապխանէլիզ օլան 458 սահիֆէլիք

ՍԱՐԸ ԻՆՃՈՒ

վէ 239 սահիֆէլիք

ՀԻՌՄԷԹԱՄԻԶ ՊԻՐ ՏԱՎԱ

վէ 415 սահիֆէլիք էրմէնիճէ

ԿՆՈՋ ՄԱՏ ԿԱՑ

Նամ 3 սաէտ բոման պիրանէն իքրամէն վէ հէսիլէթէն իթա օլունըզ, Թաշրասա պուլընան սպոնէլերէ բոմա իւճբէթի պիզէ սիա օլարադ քէնարլերինէ կէսնարիլէճէք սիր։

Ջէզա կէրէք Թաշրասա վէ կէրէք Տէրսաադէթաէ «ԻԸԶ ՄԱԶԱ» սպոնէ օլունլարա էահսա զաթէն սպոնէ օլուզ սա վաՀէլերի կէսիքքէհ բէյաերբէյ սպոնրամանլարընը Թազէլէնէլերէ 240 սահիֆէլիք

ԵՐԼԱՆԸՆ ԻԶԻ

վէ 145 սահիֆէլիք

ՊԻՐ ԳԱՐԸ ԻՐԻ ԳՕՃԱ

Նամ 2 սաէտ բոման պիրանէն իքրամէն վէ հէսիլէթէն իթա օլունուլ, քէզա բոմա իւճբէթի Թարաֆըզդան Թէսվիյէ օլունարադ Թաշրայա կէսնարիլէճէկի՝ միւհէթէճամ սպոնէլերէմիզէ իհթիար օլունը։

ԱՀՎԱԼԸ ԲՕԼԻԹԻԳԸՅԷ

Շաբ սըրսաա անվալը բոլիթիգեյէն պաս իթմէք իչիւն, եվվէլ ղէ եվվէլ գրալից Վիգթորիանը Յարելեանը միւնասեպէթյէ ինկիլիերասա իճբա օլընան զինյէթլերի զիքր իթմէք լազմ կելիյօր։

Կազէթաաբդասա իչպու զինյէթլեր կիւնի կիւնէնէ պէր Թաքսիլ նազշ սա Թարիխ խաբլմչ օլաուզընան, օգուլանլարբմբզդը՝ հիւքիւմէթը միւշարելեյհանը նազարլար ալթընա վագ եյլեարկէ պեօյիւք գուվվէթ վէ պեօյիւք սա նիզամ սա ինթիգամ գրալը հայրէթաէ գալմչ օլմալարը Թապրի սիր։

Եալընդզ Սրիթհեասէ 45 քիլամէթրօ պիր ժեսաքէ իւզերինաէ երկաղ ալմչը պէշ սաէտ հարպ սեֆինէներին ճեմ վէ Թէչիրը խարմէսի՝ ինկիլիերանը սենիզ իւզերինաէ օլան ճեհիմ գուվվէթինէ ե՛ն բարլադ պիր սելել սեյի՞ մի սիր։ Պախուսուս քի, իչպու վարբարլարը օլայա հեմ իսեպրլմէք իչիւն, հիւքիւմէթը միւշարելեյհա՝ ինկիլիզ պայրազընը սիւնանան սեօրի Թարաֆընա Թեմեվվիւհ իթարերեն երկաղ երբմի պէշ վարբարլարան հիչ պէրիսինի ճելզ իթմեյե հաճեթ կեօրմեսինի կիւրի, իհթիյաթ սօնդանլարընը Թեգմիլ սեֆինէներինի սախի Թեսիհ վէ Թեճհիզ իթմեյե լիւյում կեօրմեմիզ սիր։ Պու քեյֆիյէթ՝ ինկիլիերանը պահրիյեճեն ազամէթինի բարալա քեսինի սիր։

Հալ պու քի Յարելեանը միւնասեպէթյէ իճբա օլընան զինյէթլերի զիքր իթմե

ԱՆԱՏՕԼՈՒ ՇԸՄԼԷՆՏՔԵՐ ԳՈՒՄԲԱՆԵԱՍԸ

Գօնեայ գասաբ Թէմիա օրնը, կէչակէկ եերլերաէքի չիՔՔՀի էհալիյէ բէք պէօյիւք մէնՔաՔը օլան Անասօլու շըմէնՔՔեր գումբանեասը հագդրնամ ուրկէր կագէՔալը իւե պէրապէր պիղիմ կագէՔամըզդամ ասախ եասդլան մէգալելեր՝ մէգՔիւր չըմէնՔՔեր խաՔՔընդ կէչակէկ եերլերաէ պուլնան մանգաղլերիրմիդաէն վարիա օրան միւՔէասիա մէՔՔուպրաա վերիւէն չայանը իՔիմա մալիւմաՔա իայիին իասիլիչ սաբր։

ԹիհարէՔ, զրասՔ վէ սէնայիներին Քէրաղդեզը վէ պիր չօղ ասամիլրը միւՔէասիա մէմուրիյէՔլերի կերէք գումբանեանը մերքէզը իասարէրիասէ, վէ կէրէք խաՔՔ պուլնամա իսՔիխասա խաիմսի մէյասնամա սուրուրքէն, Բիւլանդին բէՔՔիդիմիդին՝ եվվէլքի կիւնքինէսախէասինամէ, պիր գալ մէմուրը գայասարզրնամ վէ պէլքի պիգմէ մէՔհասլ օրան սաբր սեգեղերէրէն ասայը գուհուր իաէն պագը ճիւդի վէ բէք եհեմմիյէՔսիզ վուգուսՔը նէյը իասուգ, գանամա ասայը գումբանեայը մէհասլ Քաւիմդա գալեզլիմասը յայանը Քեասճհիւսաբր։

Մէմուրլար 100քիլօգրամ պիր եիւքի Սիրքեճիաէն իդմիսէ նագլ իՔմէք իչին նեղամէն 10 զրչ. ալանագ իւքէն 12-14 զրչ. ալէյօրլար իմիչ։ Գալ եկեր ասզրալ իսէ՝ մէմուրլարը պիր սաւի խՔիմալի օլապիլիր քի, գումբանեա իւե հեր իչի օլան՝ պաւնը բէք եյի պիլիր, վէ մասամ քի էլիհասէ պիր ՔարիՔասը վար սաբ՝ միւսիրիյէՔ չիՔասյէՔ իսէպիլիր վէ պաւ չիՔասյէՔնան սէ մէհմալ օլանագը Քագալի սաբ։

Տիկեր ՔարաՔասան պէլքի եօլյար մաՔլուգ վէհհլէ սագլամ օլամաղզրնան, եչեալար 2-3 կիւն եէրիսէ 5-6 կիւն գարՔիրնան իգմիսէ Քէալիմ օլանմադա իմիչ աէնիրիյօր։ ՄէգՔիւր չըմէնՔՔեր խաՔՔլարը՝ սագլամ օլաուղ՝ չիւղհէսէն վարբէՔէ սաբ։ սախիրէն նագիյասՔը սաքէրիյէսէ կէօրիւէն սիւրաՔ վէ էնՔիգամ՝ պաւ իասասանը նէ գասար էասասղ օլաուղը իասաՔա քէսՔի օլմալա պէրապէր, գումբանեանը Քիւհհար նագիլյաՔը իչին քէսՔի մրգասրամ վակօնյարը պուլնմասը, վէ պիր Քասրնամա սա եէնի վակօնյար եասրմասը՝ ալրբա գիՔՔէ չայան պիր քէյՔիյէՔ սաբ։

Գումբանեա՝ մէգՔիւր պէնամէ պէյան օլանագը կիպի, եհալիէն բարասնը չէՔմէքլէ խՔիՔասէ իՔմէկի սաւիչունմէյիպ, սախիրէն նագիյէ իւհրէՔիլերինէ Քէնգիլ իՔմէքլէ, իյիա իՔմէքամ օլաուղը խրասմաՔը էհեմմիյէՔինէ պիր գաՔ սահա սրՔրմրմրզ, վէ պանամ սաբՔը նագար, պիր գալ սեՔիալար սա խաՔՔը կիւղերկեասհրնամ պուլնան եհալիյէ Քօկասմալը Քէվգիյլէ սանիրէն ՔէՔՔեքՔիւր վէ մինեՔՔասաբլեղնը գասանմզ սաբ։

Բիւղնդիսն կագէՔասը՝ էն նիհասյէՔ գումբանեա միւսիրի Մ. Հիւկնէնէն էհլիյէՔինի մէահ ու սէնամ իասէյօրլար սէյօր։ ԵվվէԹ, պաւ խասասամա սրՔէգ «սէյօրլարը» սէմէկի հաՔէՔ եօգ սաբ, գիրա մասմաիլիյէնի՝ բէեսը ասմասրա կէչակի կիւնասն պերաս իպրագ էՔասկի քէսարկիլաբլեգ կիւնասն կիւնէ գասմբանեանդն ՔէՔրագդեզրնամ, վէ օ նիասպէՔասէ եհալիսէն մէնաՔիսինէ խասամ օլմասշ սաբր քի, պիդ պաւ ճիհէՔի սէ սասալէՔ նամբնա մասելմանասնիյէ իՔիրաՔա մէՔեպասրեղ։

ՆիհայէՔ՝ Անասօլու գէՔՔասրնաա սաքին եհալիսէն չէհասէՔինէ վէ պիգիմ մէչհասաՔՔրմրզ նէՔՔինիհէսինէ պինասն, գիրը օլանամ չըմէնՔՔեր գասմբանեասրնդն միւսիրքէ սասամ սեՔՔիրմէյիպ, սախիրէն նագիյէ իւհրէՔիլերինէ Քէնգիլ իՔմէքլէ, իյիա իՔմէքամ օլաուղը խրասմաՔը էհեմմիյէՔինէ պիր գաՔ սահա սրՔրմրզ, վէ պասնամ գէՔՔիրմէ սրՔրմրզ։ Գասանմզ սաբՔը նագար, պիր գալ սեՔիալար սա խաՔՔը կիւղերկեասհրնամ պուլնան եհալիյէ Քօկասմալը Քէվգիյլէ սանիրէն ՔէՔՔեքՔիւր վէ մինեՔՔասաբլեղնը գասանմզ սաբ։

Ինչպես 313 սէնեօի յունիսին 27նէի կիւնիւ ագշամրնա գասար վարիա օլան եչեանրն սեՔՔիրի վէ եչեայը իհնամ իասն գեվաՔը քիրամրն եասամիսի։

1.— Սեր մասահիպը հագրեՔը Շեհրիյարի սասա։ Ճեվհեր բալա հագրեՔլերի՝ իրեքլեք իչենմիչ մասա էօրՔիսի վէ սաՔրէ՝ 3 բարչա, 1408 զրուշ։ 2.— Իրմէնի ԴաՔՔիլիք ԲաՔՔրիդի բիւՔ։ Ազարեան էՔ։ հագրեՔլերի՝ իչեմելի եասաբգ՝ 1 բարչա, 750 զրուշ։ 3.— ԲիւՔուպխանէ սահրպի ԲէուՔ պէյ՝ «Մաւխ-ՔՔրէն ԶաՔՔեր» բիսալեսի 2000 բարչա, 2000 զրուշ։ 4.— Իգմիա ՔեւեկրաՔՔխանեսի ելսիՔՔի էճնէ-պիյէ մաւխապրի Բազիճասի էՔՔենարինն հարեմի հանամ՝ անՔիգա իչեմելի չվրե վէ սաՔրէ՝ 8 բարչա, 208 զրուշ։ 5.— Թիւճճարանան Մ. ՊաՔՔեր՝ ինկիլգ օյան Քաղբմէ 2 բարչա, 1200 զրուշ։ 6.— Ֆեեբրլեր միւՔՔեՔՔիչի Մ. Էմիլ Պասաի 2 բարչա բեսմ Քաղլասը։ 7.—ԹեչրեՔՔաՔՔի Խարհիյէ սաՔաւՔ։ Իպրահիմ պէյ էՔ։ հագրեՔլերի՝ եեմեՔ սահանլարը Սագասնամ 10 բարչա, 3420 զրուշ։ 8.— ՄագրիՔՔէօյիանեա մաւգիմ Մ. Ալիյան 1 բարչա բեսմ Քաղլասը։ 9.— Նեմիրղասեեր մաւրասան գելճճ, իրեՔՔեն մասմաալ սեՔՔասասա վէ գարեօյա էօրՔիսի 3 բարչա 15120 զ։ 10.— Թեկրդասի սասա։ Եավեր բալա հագրեՔլերի՝ պիր սաւղնամ գահվէ ֆինճանը իւե իՔՔի քիւր 14 բարչա, 7020 զ։ 11.—Միչրաբեեյ-հին հարՔիր հանամ՝ էլ ալանաս 1 բարչա, 216 զրուշ։ 12.—ՆեՔՔրլանան նամ սիկաուրՔա գումբանեասը 10 սասա ֆրանսզ ալՔունը 950 զրուշ։ 13.—Մասասզեղ Բէրի Վիլեէյօ նամբնա ԳլուՔՔ բալա հագրեՔլերի՝ 1 սասա բեսմ Քաղլասը։ 14.— Բօրսլեն ֆաղրեգաթ Հիւմայունը բեսասրրնան Ադամ էՔ։ 2 սասա բեսմ Քաղլասը։ 15.—Գրեաթ Լիսնէ Պանգասը սրբեՔՔօրը Մ. Պանչրնեյ վէ Մասասասը 75 սասա Օսմանլը լիրասը, 8100 զրուշ։ 16.—Օրման վէ Մեասրն վէ ԶրասՔ նեգասրեՔ մասհասեպեճի մասավիեի սասա։ Բասիմ պէյ՝ մագաս, գալեմմրշ։ մէզՔա։ 3 բարչա, 378 զրուշ։

(Տեվամ)

ՏԻՇ ԹԱՊԻՊԻ Գ. ԳԱԲՐԻԷԼԵԱՆ

Հէր կիւն էօյնէ գասար քեմաֆի իւս սասգեզ իւակիւսար չարչրընամ Մահքէմէ օգազընամ ԱՀէմ Թէմդեքիհէսինէն իւսի գաՔՔասա պալանամագա օլասրզը կկպի, էօյնէսն սօնրա սախի Պէյշուսնամ Գալաթա ՍէրալնասամէՔՔեզը ՍալԹանինն գարբզնամ 200 նամէրզը սարՔՔմանը պիրինի գասՔՔնամ 3 նամէրասա պալանը։ Մանմարէյն մասրանի՝ սրչ Թապիպի՝ իյնագ իՔՔասէ ալյաչրզրնե իսՔՔասէ իսՔՔանամ նիասպէՔինամ սահա պէօյիւք խրասմէՔլեր իյիա իասեՀեկինի Քեհ/ինէն պէյան իասեպիրիրդ։

ԽԷՎՃԻՀԱՓ

Եանանա վիլայէթի օբհիյէ միւՔէՔՔինի իզգ. ՄանՔՔաՔա էՔ.յէ ՔէրՔիէն րիւՔՔպէի սանիյէ սընՔՔը միւՔէմալիզի Քեվճի պալանլը սաբ։

* *

ՆԻՇԱՆ

Հալեպ բեսիՔ գասմանասը ֆէրիգ սասա։ Գէգիր բալա հագրեՔլերինէ 1նճի բիւՔպէսէն Մէհեսաբ նիչանը զիչանը իհնան պալրալվրլ սաբ։

ՐԵՄՄԻ

Էվվասբ չիհեասա վէ մալալիյինը գալաՔՔը սասքիրը Շահանէ մէհասֆիրինէ օլմագ իւզրէ Քէեսիս վէ քիլասբ լալՔՔէն 1վէ մերհամէՔէն չէրեՔՔասանաղ վէ սասասար պալրբալան եմբ ու ֆեբմանը մէքեասրիմպէյանը հագրեՔը Շեհրիյարքաէն պալրնան իսանէ սերկիսինէ ճանիպը ճելիլ իւլ մեհագիպ հագրեՔը Զալլալլահիսէն չիմարիՔը իհնան պալրալան 2500 լիրալեգ եմՔասի նեՔՔիսէ իւե երպագը համիյեՔ վէ ֆիբՔալվվեՔ Քարաֆիլարրնան իհնասա գալրնան եչեանրն ճիհա վէ մեգասրը վէ ֆիյասՔՔը միւսէյ 1նճի սեՔՔեր սաբ։

Գալդիը եչե

Օ. Լ.

2,500 ճանիպը ագասեար ճէնասպը ԽիլՔՔեՔՔբենահիաէն իհնան պալրալան

270,000 լիրա 108 զրչ. հիասպալյա պէսեՔի օլան,

Իլպալ 313 սէնեօի յունիսին 27նճի կիւնիւ ագշամրնա գասար վարիա օլան եչեանրն սեՔՔիրի վէ եչեայը իհնան իասն գեվաՔը քիրամրն եասամիսի։

Մեմալրլար 100քիլօգրամ պիր եիւքի Սիրքեճիաէն իդմիսէ նագլ իՔմէք իչին նեղամէն 10 զրչ. ալանագ իւքէն 12-14 զրչ. ալէյօրլար իմիչ։ Գալ եկեր ասզրալ իսէ՝ մէմալրլարը պիր սաւի խՔիմալի օլապիլիր քի, գումբանեա իւե հեր իչի օլան՝ պաւնը բէք եյի պիլիր, վէ մասամ քի էլիհասէ պիր ՔարիՔասը վար սաբ՝ միւսիրիյէՔ չիՔասյէՔ իսէպիլիր վէ պաւ չիՔասյէՔնան սէ մէհմալ օլանագը Քագալի սաբ։

Տիկեր ՔարաՔասան պէլքի եօլյար մաՔլուգ վէհհլէ սագլամ օլամաղզրնան, եչեալար 2-3 կիւն եէրիսէ 5-6 կիւն գարՔիրնան իգմիսէ Քէալիմ օլանմադա իմիչ աէնիրիյօր։ ՄէգՔիւր չըմէնՔՔեր խաՔՔլարը՝ սագլամ օլաուղ՝ չիւղհէսէն վարբէՔէ սաբ։ սախիրէն նագիյասՔը սաքէրիյէսէ կէօրիւէն սիւրաՔ վէ էնՔիգամ՝ պաւ իասասանը նէ գասար էասասղ օլաուղը իասաՔա քէսՔի օլմալա պէրապէր, գումբանեանդն Քիւհհար նագիլյաՔը իչին քէսՔի մրգասրամ վակօնյարը պուլնմասը, վէ պիր Քասրնամա սա եէնի վակօնյար եասրմասը՝ ալրբա գիՔՔէ չայան պիր քէյՔիյէՔ սաբ։

Գումբանեա՝ մէգՔիւր պէնամէ պէյան օլանագը կիպի, եհալիէն բարասնը չէՔմէքլէ խՔիՔասէ իՔմէկի սիւրիւնմէյիպ, սախիրէն նագիյէ իւհրէՔիլերինէ Քէնգիլ իՔմէքլէ, իյիա իՔմէքամ օլաուղը խրասմաՔը էհեմմիյէՔինէ պիր գաՔ սահա սրՔրմրզ, վէ պասնամ գէՔՔիրմէ սրՔրմրզ։ Գասանմզ սաբՔը նագար, պիր գալ սեՔիալար սա խաՔՔը կիւղերկեասհրնամ պուլնան եհալիյէ Քօկասմալը Քէվգիյլէ սանիրէն ՔէՔՔեքՔիւր վէ մինեՔՔասաբլեղնը գասանմզ սաբ։

Բիւղնդիսն կագէՔասը՝ էն նիհասյէՔ գումբանեա միւսիրի Մ. Հիւկնէնէն էհլիյէՔինի մէահ ու սէնամ իասէյօրլար սէյօր։ ԵվվէԹ, պաւ խասասամա սրՔէգ «սէյօրլարը» սէմէկի հաՔէՔ եօգ սաբ, գիրա մասմաիլիյէնի՝ բէեսը ասմասրա կէչակի կիւնասն պերաս իպրագ էՔասկի քէսարկիլաբլեգ կիւնասն կիւնէ գասմբանեանդն ՔէՔրագդեզրնամ, վէ օ նիասպէՔասէ եհալիսէն մէնաՔիսինէ խասամ օլմասշ սաբր քի, պիդ պաւ ճիհէՔի սէ սասալէՔ նամբնա մասելմանասնիյէ իՔիրաՔա մէՔեպասրեղ։

ՆիհայէՔ՝ Անասօլու գէՔՔասրնաա սաքին եհալիսէն չէհասէՔինէ վէ պիգիմ մէչհասաՔՔրմրզ նէՔՔինիհէսինէ պինասն, գիրը օլանամ չըմէնՔՔեր գասմբանեասրնդն միւսիրքէ սասամ սեՔՔիրմէյիպ, սախիրէն նագիյէ իւհրէՔիլերինէ Քէնգիլ իՔմէքլէ, իյիա իՔմէքամ օլաուղը խրասմաՔը էհեմմիյէՔինէ պիր գաՔ սահա սրՔրմրզ, վէ պասնամ գէՔՔիրմէ սրՔրմրզ։ Գասանմզ սաբՔը նագար, պիր գալ սեՔիալար սա խաՔՔը կիւղերկեասհրնամ պուլնան եհալիյէ Քօկասմալը Քէվգիյլէ սանիրէն ՔէՔՔեքՔիւր վէ մինեՔՔասաբլեղնը գասանմզ սաբ։

* *

ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՕՆԸ ԵՒ ՀԱՅ ԼԵԶՈՒՆ

Երանաշնորհ Թարգմանչաց տօնին կարեւորութիւնը չատ մեծ է մեզ համար, թէ՛ կրօնական եւ թէ՛ գրական տեսակէտով։ Այս տօնը եկեղեցական մեծահանդէս արարողութեանց հետ զգրաստական աշակերտներու ալ ուրիշ կրնծայէ երախտագիտական յարգանաց արտայայտութիւններ նուիրել Հայ դպրութեան զարգացման պատճառ հանդիսացող պանծալի անուններուն, որոց մէջ բարձր ի գլուխ կը կանգնին Սահակ եւ Մեսրոպ սքանչելի Հայրերը, եւ Ոսկեդարու գրական շարժման երկու բեւեռները։ Ուստի անձիւր Հայ անհատ համար սշադրութեան արժանի է զայդ մը բարդութիւն Հայերու բարդարիւն կեանքը, եւ այդ նպատակով եկեղեցին միտին եւ զատ զատ յիշատակել պատշաճ եղած է, ինչպէս Սահակ-Մեսրոպ միտին Թարգմանչաց տօնին, եւ Սահակ կամ Սահակ Պարթեւ հայրապետ առանձինն (տօնելի նախընթաց չորքուն Բուն Բարեկենդանի), եւ Մեսրոպ վարդապետ Թարգմանչաց խմբին հետ (տօնելի Խաչի Ե. չորքի օր), դրուատելով գեղեցիկ երգերով անոնց մաքուր կեանքը, կրօնական սէրը եւ նուիրական ոգեմով զարդարուն Թարգմանչաց յաւուկ Շարակնոց մին է մեր եկեղեցւոյ նուիրական երգերէն վասն թէ՛ իւր յորինուածութեամբ եւ թէ՛ եղանակի գեղարուեստիւ, զոր գրած է Վարդան վարդապետ Բարձրբերդցի (*)։ Այս չարակնոցը կենդանի եւ ազդու շարադրութիւն մ'է տնանց վարուց վրայ գովաբանուած այսպէս. «Որք զարդարեցին տնօրինարար զիմաստս տեղին, հաստատելով յերկրի զչիր կենդանի հովուել զհօտ նոր Իսրայելի»։ Խնդալից զտնուանկութիւն մը ստրով դիրք կենդանի եւ անմոռաց պահեց ասատուածային իմաստ պարունակող ճշմարտութեանց զանգուածներն հին եւ նոր Կտակարանաց, եւ ապա յանի կը մեկնէ այն մեծ ազանչելիքը որ Մեսրոպայ երեւցաւ, «Որ խորհրդեամբ ճշմարիտ լուսոյ փառաց տեղին նկարագրեցաւ մեզ զիր կենդանի, յարգանդ մաքուր մեծին Մեսրոպայ»։ Որչափ որ քանդաքոր տնկրեւոր նկատած է այս զարդարան, այլ սակայն մեծ գիւտ մը կընանք հատուցել բազմավաստակ վարդապետին գործ զիրը, որ յայտնեաւ իրաւամբ «Սկիզբն զպղտութեանս Հայոց լիներ սկիզբն մեծի գիտութեանն վկայեմ է պատմիչ մը։ Թարգմանչաց ժամանակակից պատմիչներ Մովսէս Խորենացի, Ղազար Փարպեցի եւ Կարին հաւատարիմ վկայներ հանդիսացած են Սահակայ եւ Մեսրոպայ վարուց։ Սահակ յիշատակ է Հայոց մեծանուն կաթողիկոսներէն մին եւ բազմերախտ հայրապետ, ինքն է եղած Ս. Մեսրոպայ ոգեկիցը, երբեւ մասնակիցը Ս. Գրոց Թարգմանութեանն զոր Թողած է մեզ կանոնական թուղթ մը, իրեն կենծայուրն Աւագ շարաւան Շարականներն, նոյնպէս քահանայութեան ու ուսարարութեան եւ ուրիշ աղօթքներ։

Իսկ Մեսրոպ Հայ դպրութեանց բարգաւաճման կարապետն է եղած, Մեսրոպ կամ Մաշտոց մեր բազմերախտ վարդապետաց չորքին մէջ ամենէն փայլուն անձնաւորութիւնն է, Հեւլեն դպրութեամբ զարգացած։ Իւր դերը իրավ եղած է սոնիրոյ Հայ գրականութեան, որ անդուլ պարապած է գրաւոր երկասիրութիւններով, որոցմէ են Մեսրոպայ եւ իւր անուամբ կոչուած է Մաշտոց։ Ուրի նաեւ ալեւուալ աղօթքներ, որոց մէջ կը փայլի իւր ընտասիր հանճարը։ Մեսրոպայ մասին ստոյգ տեղեկութիւնը զբաղ է ի մասնաւորապէս Կորիւն, մանաւանդ իւր վերջի տարիներուն որքակենցաղ վարքը։

Այս մեծ անձնաւորութեանց անունները նուիրական են մեզ համար, եւ տանց կը պարտի այսր վանաւանին ու արհնասուրը, գրոցի ալշակերտ ու վարժապետը, հեղինակներն ու խմբագիրներն, զոյն չնորհիւ անկորուստ մընացած է մեր լեզուն, Աստուածաշունչ գրաբար Թարգմանութիւնը ու նախնեաց գեղեցիկ գրուածներն, ամենքն ի միասին կընանք սեպել գրական գոնարներ։

* *

Մեսրոպեան գրոց արդիւնքը պարզելու վերջ արժան կը համարիմ յառաջ բերել Մեսրոպեան տաեբու «Վէճ գաղտնաբանական բաղաք Ց. Զ. եւ Մ. տաեց ընդդէմ Ս. տաեին» հետաքրքրական գրուածքէն քաղուածներ հանել, որ ուշադրաւ նիւթերէն մին է բանասիրաց համար, եւ որոյ հեղինակը անծանօթ մնացած է, բայց նպատակ ունեցած է երդիճարանական խրատարանութեամբ հրելու օրինակ զգուշութեան ներկայից եւ պարագայից, որպէս ամեն Հայ լեզու մտանուտը փոյթ ունենայ ուշիզ ատգանութեան», ու այսպէս «բաղաք բարձին տաեր Մեսրոպայ։—Երեք տաքին Ց. Զ. եւ Մ.—Դուսմարեցին կոնտաեր գիտնաց։—Ի բեմ դատիս գտա հակակայ։— Աղեւատգիր եասուն տաքա։—Քեբթաղանօրմեսրոպայ», երեք գրերու տաղրատգիրը այսպէս կոչի, «Դատ տրա՛ մեզ Ս յատեն։—Զմեզ կեղեքէ Ս հարկատան։— Ցերկուց ի մէնջ կապտեալ զեմն։—Համատրատ թագաւորէ։—Մեք բաղաքմէք ի քո տաեան։—Քեբթաղանօր մեք երեքեան։—Կամք գեանամատ քո յանդիման։—Քեզ ցուցանեմք Ս տերբաւ։—Առաջարկեալ փոստարանական»։ Այս բաղաքական երեք տաերքն խնդիրքն ունկնդնցիս Քզիքն տղնեալ Մեսրոպ վարդապետ կը տատ տերբաւ Մն գանալով այսպէս. «Գատանձեցար Ս տերբաւ։—Զմարդկան լեզու տատալ ի գրաւ։—Քեզ խրատեմ գաւաղանաւ։— Գնալա զՀ կաղատարեկ։— Վկայ հաղորդ քոյզ գաղաՔեան»։ սար ուրեմն կը խնարհի նարեկն Զ. ինչպէս ունի ձեռնամատ խնարհելու ձեւ մը, որպէս Թէ դիտաւորութիւն ունենար դատաւորին (Մեսրոպայ) ցուցանել իջեցուցնել եւ իւր տնձն տրդարացուցնել «ի գուսա տնկեալ Զ. ձեռնամատ.— Դատաւորին հանդէպ եկաց»։ Բայց Մեսրոպ վարդապետ կը ատատ Սր ընկերը Զ տր խոսքերով.

«Ա՛յ չարագլուխ լեռին նախդրաց
Դու նախատինՔ բարից տնուանց.
Զարանչելին եւ խանդարիչ
Վրէժ տալցես կրկին չարեաց»։

Այսպէս ներկայացուած է Մեսրոպ տեր եւ դատաւոր իւր դերուն, որոյ չնորհիւ պահուած է Հայ լեզուն ու Հայ գրականութիւնը, որուն մէջ ատաջին տեղին կը բռնէ Աստուածաշունչը, զրոց տեսնվանին, Սահակայ եւ Մեսրոպայ գերբական արդեանց գլուխ գործոցը, վասն զի տնոր Թարգմանութիւնն ունեցած է անհամեմատ քաղցր լեզու։ Գեղց է լինչ Թէ Հայ գրական լեզուն օտարաց իսկ գարմանքն է ազդած, ու առ այս վկայած են «Գեղաւութիւն, մտքաւութիւն եւ ընտրութիւն, բանաստեղծական զարդ, ճաշակ եւ փիլիսոփայութիւն, որ կը տեսնուի այս չքնաղ լեզուին մէջ, կենդանդրեն ազգային մատուր բարձր վիճակ մը»։ Ասոր նման վկայութիւն ատած են ազգային եւ օտարազգի լեզուաբաններ ու քննադատներ, եւ նկատելի է որ Ոսկեդարէն մինչեւ ներկայ դարը Հայ լեզուն մատուր զարգացման համեմատ յառաջացաւ։ Ազգի մը համար լեզուի խնդիրը կենսական խնդիրներէն լինելով, ժողովուրդն ալ զանիկայ անկորստ պահելու նախանձախնդիր եղած է, մանաւանդ վարժարաններու եւ մենաստաններու շնորհիւ։ բայց հակառակ պարագաներու բերմամբ տակաւ առ տակաւ նախնական հարազատութիւնը կը կորսուի, ինչպէս է մերը գաղթականութեան երեսէն մանաւանդ, վասնզի բնական է որ հոն ուր մայրենի դատարարութիւնն ու կրթութիւնը չկայ, գաղթականը օտարին հետ պիտի ձուլուի, անգրական լեզուն գործածելով տերունդէ տերունդ երկարդրական ու անկարեւոր բան մը կը դառնայ, այսպիսի ցաւալի գաղթականութիւններ չատ եղած են, ինչպէս այժմ Ռուսանոսայ հատարակութիւնն ալ այս վիճակին ենթարկուած է, եւ իրաւամբ չատ բարդուչ կերպով պարզուած է «Ռուսանոսայոց ներկայն եւ ապագայն» անուն գրքոյկը (տպեալ ի Կալց 1896), ուր հոն եկեղեցական տարբերութիւնք միմեանց մայրենի լեզուավ կը կատարուին, իսկ վարժարաններն ուր հոն պիտի գարգանայ մայրենի լեզուն, չատ սխալ վիճակի մէջ մնացած է, եւ գաղթականութեանց վրայ խօսելով յառաջ բերած է այնպիսի Հայոյատ կեդրոններ, ուր հոն կրթական ծրագրեր հոգը ազգերս ալ անուն ունի մը կատան մայրենի լեզուին, ու անգամ մը կանկ կատնու Տանկահայոց խնդակից լինելու համար, վասնզի կրսե «Թուրքերանակ ժողովուրդն անատարկոյ յոյժ երեսատարա են առ Օսմանան պետութիւն, որ ազատութիւն չնորհած է ամեն ազգաց իրենց ուզած եղանակաւ ուսանիլ իւրաքանչ մայրենի լեզուն, այսպէս Օ. գատատաբա Սալթան Ապտիւլ Համիտ Խանի Թիւրքիոյ այժմեան վեհապետին կրթասիրական զգացմանց չնորհիւ ի մէջ միլիոնաւոր ազգն ալ ազատ Թողուած է դարուս կրթական ոգւոյ պահանջմանց համաձայն վարել իւր վարժարաններն»։ Բարերաղդութիւն մ'է այս մեզ համար, որ մայրենի լեզուն պահուած է մեր մէջ ու մեր վարժարաններու աշակերտք միշտ պիտի օգտին Ռոկեդարու ոսկեղենիկ լեզուին ուսումնասիրութեամբ։

Ա. Տէր Մինասեան

(*) Վարդան ՀԴ. դարու նշանաւոր վարդապետներէն մին է, որ է աշակերտ վանական վարդապետի, մեծ անուն ունի իրրեւ պատմիչ, մատենագիր, աստուածաբան, ուսուցիչ եւ լեզուագէտ, իւր գրական գործերն են Մեկնութիւն Սաղմոսաց, Ներբողեան պատմագրաբար ի Ս. Գրիգոր Լուսաւորիչ, Մեկնութիւն Եզեկ Երգոյն եւ ուրիշ Շարակնի հատուածներ։

Ս. ՓՐԿԻՉ ԽԱՍԹԱԽԱՆԷՍԻ

Հոգաբարձութիւնս պատիւ ունի ծանուցանել Պատատարժան հասարակութեան թէ՝ ի նպատակ հիւանդանոցիս հրատարակելոց սիկառի թղթի յուսիս ամսոյ զուտ հասոյթն 6502 ղրչ. եղած է հետեւեալ կերպիւ.

Ա.	տեսակ	0 թիւ	3088 դրուշ
Բ.	»	1 »	1524½ »
Գ.	»	2 »	322½ »
Դ.	»	3 »	2527 »
Ե.	»	4 »	212 »
Միմիայն			6502 դրուշ

հինգ հարիւր երկու։

Զայս ծանուցանելով Հոգաբարձութիւնս ուրախ է յայտարարելու թէ բարեւոր ազգայիկ գնահատելով հիւանդանոցիս թղթին ազնուութիւնն, ակամ են հեռաձեռ արդիւնաւորել ասոր հասոյթն յօգուտ 926 պատգարելոց։

ՅՈՒՅԱԿ ԳԱՏՍԳԱՐԵԼՈՑ

	տպ	կանոյ	հմտ.
Հիւանդք	109	48	157
Ցիմարք եւ ապուշք	169	92	261
Մերք եւ անդալոյծք.	122	52	174
Տղայք	226	47	273
	626	239	865
Պաչանեայք	53	8	61
	679	247 (կնոյ)	926

Կ. Պոլիս, 1897 յուլիս 1

ՄԻԻՓԷՖԷՐԻԴԱ

Տիւն Օրթաքեօյ աշկիլարրնան կէչմէքաէ օրան քէրէսԹէ եիւքի պիր մավունանդն Թայֆասրնան պիր Բաւ՝ եէլքենի չէվիրեճէկի սրբատա հեր նասլատ աէնիդէ աիւչիւղ պազարմաղ սաբ։

—Այնը չբրաղը օրան պիր Բաւ՝ էվվելքի կեճէ սահԹ 3 սուլրրնան ՄԹամպոլատ Լիման իսքելեսի եանիւնամ սէնիդէ կերմիչ, վէ օրատա սեմբրի պուլրնան պիր կեմինին ալԹնա կիսերեք պիր սահա մեյատան չգմալլեղ պազարմաղ սաբ։

—Կէչէն հաՔՔա եալրեղ 2 կիւն գարՔՔնատա Նիւ-Եորգ չեհրինամ 14 քիչի սրճագատան վէՔՔաԹ իԹմիշ սաբ։ Շեհրը մեգքիւրատ ՔերմօմեԹրօ՝ սանԹիկատա հիսապլյա 37½ սերեճեյ գատար եիւքսելմիշ սաբ։ Շեմարյէ գատար սրճագատան Զիգակատա 216, Լուիվիլատ 10, Միլվաքիսէ 4, գարդատ քեսԹն սաբ չեհրիլերատ 37 քիչի ՔելեՔ օլմուշ սաբ։

—ՑանՔՔէն 8ինճի կէճեսի իգմիրատ վուգուս պուլան եանկրն եիւգինանեն սիկարՔՔա գումբանեատրը 8940 ինկ. լիրատը զիյանա օգրատմշլար սաբ։

—Եվվելքի կիւն Օրթաքեօյ եանՔերինամ պիր ինսան նագը գուհուր իատուպ, պունքն կէչէնամ պաՔՔմշ օրան Ալեման վարօրքնա իմատատ կիսեն Ավաքրքա սեՔՔինեսի Թայֆալարրնան օրատը պիմատյեանէ անալշլմշ սաբ։

—Իատրեէ Մախատեսէնին Ալէ Սէպ Բաւ վարօրքյատ 60 նեՔՔեր խատՔատ սաքեր Զանագգալեսեն չեհրիմէգ կեՔՔերիմշ սաբ։

—Իատրեէ Մախատեսէնին Մեսսէ վարօրքյատ 880 սանագգ ՄարԹիրի Քիչենկի, վէ 196 սանագգ ՄարԹիրի Քիլիճենկի սեսն Թրպիպօնատա՝ չեհրիմէգ կեմշ սաբ։

—ՄարՔՔատա պուլրնան Իսլնոյ Ա. լեսանոր նամ Բուսքա զըրհլրրնան Պահրը ՍեՔՔա ֆիլատրնա պիրլեշեճեկլեն՝ Նալսնի կագեՔատը եագամշ սաբ։

—Ախիրէն ՑերատատէԹ կէօմրիւկինէ չրգարրլան պիր խայլի չամալ գահվեեին բէնկինատեն կէօմրիւք միւՔեԹԹիչի չիւղհէլեէնիպ սահիպնէ Թեւրիմ օլանմամշ, վէ ՄէքՔեպ Թրպպիյեի Շահանեատ Թահլիլ օլանարգատ, մեգքիւր գահվեեին իսԹիմալի սրհհեԹը սամամիյէյի պագատաղը անալշլմշ սաբ։

—Պիր ԹարաՔՔատա չիՔՔատյեՔՔատ մէ իՔՔատրյատ սամալի չամսի իգատ մէ իսիլմէմշ, վէ եալրեղ բալա ժուրնալրյատ ԹահգիգատԹը իճրատ իսիլմէքատ պուլրնմշ օլան մեվատատ ճեպատիյեատեն սալյալ մէնը մանգքեմէ գարարը իԹատ հալինատ իսիլատ գարարը իԹատ հալինատ սիատատի չամսիլերատեն իսԹինԹատ ալրնմատը հաղ օլատ սարմարդրնեն սարնամատեն սաՔՔ՝ վատ միւատատի սամամիլիկինեն ԹահրիրատԹը եանճիմէնը սալիյեյ հեվալե օլանրդ, միւատատի սամամիր մանամիլեյհին միւՔալեատը վէճհլե, միւատատի չամսիլեը պիր իատատի չամսի իսԹիատատ իԹատրյա բեամեն սավատը սրՔՔԹրնը ալամատատ օլարգալարրնա պինատեն, իվատր վէ չիՔՔեատյեՔ իւղերինեն պան պատատրատան խարճ սալրնմատ ճահգ օլամյատատը բիՔՔատ գրբնմշ, վէ քեյՔիյեՔ հեվատեն մահալինեն իչար օլանմշ սաբ։

—ԲեՔՔիդիմիդ Լեվանի Հեբալա կատեԹատը սաբ պերվեճհը սաԹի պիր ֆրգրա նեյը իԹմիշ սաբ։

«Ցեմբ էդուար.— ՍԹամպոլատ Պոդչատը խանրնատ Եսվան նամբնատ Բաւմ պիր սարբրՔՔի գատատը գրբրլարատ 400 Օսմանլը լիրատը չալրնմշ օլանագը եվվելքի կիւնքեն նիւսխեմիգատ եատալ իատը։

«Տիկեր ՔարաՔՔատան բեՔՔիդիմիդ Մանրնեբ կագեՔատը սախի՝ այնը կիւնքի նիւսխեսինատ, Մօմխանեատ պիր սարբաՔՔն սիւրքՔՔանրնատ այնը եհեմմիյեՔատ պիր սրգատ վուգուս պուլրքեղը, վէ չալրնան մեգալաղը՝ պիչրեսի սարբաՔՔն Թեքմիլ սերմայեսի օլանուղը եատմագատ իատ։

«Միւքերրերեն վուգուս պուլան պուս հալերեն գարբը, Գրեաթ Լիսնեն պանգասրնը՝ խրբարղրատան Քեմամրյատ եմին օլամագ իչեն գայեՔ ճիւդի պիր քիրատ իլե եհալիլինեն ՔահՔը եմրինե սեՔՔիր գացալար վագ իԹՔՔեքատ օլանուղը օգալյանարրմրզատ իԹՔՔատ իԹՔՔատեն քեՔՔանմիդի սալրբամամշլեղ սաբ։»

ՅՈՒՅՈՒՆԸ ՈՒՄՈՒՄԻՑԼ

ԳալԹատատ Մեհմէտ Ալի Բաշա խանրնատ իգմիՔ իԹՔՔեքատ օրան բալ Գեյրէտ իատրեսի հեյլեՔ՝ պաւ քերրե Պալբզ Բազարրնատ քեսԹն Պալբզխանէ վէ Թալ նեղարեՔՔի սարբե

ՊԱՆԳ ՕԹՕՄԱՆ

Ա Ն Օ Ն Ի Մ Շ Ի Ր Ի Ճ Է Թ Ի

Սէրմայէսի 10 միլեոն Ռնկ. լիրա արը

Մէրքէզը իսարէսի Գալաթասա արը Սթամպոլսոս Համիտիյէ ճառատէսինէ Թօմսոն խանընա, վէ Գէյզուլնասա Տօղրու եօլսա 190 նումէրօլը սարիէսէ պիրէր շիւպէսի վար արը։

Լօնարս վէ Բարիզատ պիրէր իսարէ-խանէսի մէվճուտ արը։

Շէ-ոէրէնէ

Ասալիա, Պալասա, Լիմասոլ, Բուռնուզ, Ասանա, Պէյրութ, Մէրսին, Սէլանիք, Այտին, Պրուսա, Նազիլի, Սամսուն, Հալէպ, Շամ, Նիգօսիա, Իզմիր, Իսքէնտէրիյէ, Գօնիա, Ուշակ, Սօֆիա, Էսքիշէհիր, Լարնագա, Ֆիլիպէ, Թրապիզոն, Ինգալէ Գարէրէ, Բօրթասիրա։

Էհտամ վէ բօլիցա սէնէտաթը մուգապիլինտէ, մուայյէն պիր վատ իլէ՝ վէ եախօտ հիսապը ճարի գալտէսինէ՝ իդրազաթ ազա բօլիցա սէնէտաթը ագօնթօ էդիլիպ, մէմալիքը Շահանէտ վէ մէմալիքը էճնէպիյէտ քէսին պէլէտէր իւզերինէ բօլիցա վէ չէք վէ գրէսի մէքթուպլարը վէ եմրը թէլեգրաֆի քէշիսատ վէ հիսապը ճարի քիչսարը էահամ վէ թավվիսաթ վէ եշեատ զիգզամէթ մուհաֆազա էդիլէսիկի կիպի, մէմալիքը Շահանէտ վէ մէմալիքը էճնէպիյէտ դուբօն վէ բօլիցա պէտէլէրինի թասոիլ, վէ Գօրսասա միւպայէսի սըրթարչարը-նը իյիա վէ մէսքիւրաթի պէյ ու ֆիւրսաթի իթթիհի, վէ Պանգը Օսմանիյէ վատէի մուայյէնէ իլէ թէվսի օլունան նուգուս իշլան։

Գիր սէնի վատ իլէ թէվսի օլունան մէպալիղէ 100աէ 2 պուսլուգ, 6 այ վատ իլէ օլան մէպալիղէ 100աէ պիր պուսլուգ, 3 այ վատ իլէ թէվսի օլունան մէպալագ 100աէ 1 ֆայիզ վէրիլիսիկի,

Սթամպոլսաքի չիպէնին մուամէլսաթը մէպուսթէնին պաչգա էմիսա իսղէրինէ սատի իգրազը նուգուս էդիսիկի, էմանէթէն վէ եախօտ վէսիսի սատէլ օլարագ թէվսի օլունան էշանդն մուհաֆազասընը տէրէօսատ իթթիհի,

Գէյզուլնասա քահին չիպէսինին էմթաա մուամէլաթընան մասասա տիկէր մուամէլաթընն քահֆէխէսինի խյիա էդէտիկի վէ բիսցա ֆիյաթը իւզրէ գուրսաք թահվիլաթ, եանի Բարիզ չէհրի օպիկսափենը, Բուռնի տէմիրօլ թահվիլաթը, Նուսան բիսանդալը թահվիլաթը, Բանամա բիանդալը սէնէտաթը պէյ ու ֆիւրսուսաթ իթթիհի, Սթամպոլ վէ Գէյզուլնասա քահին չիպէսէրատ Բուռնի տէմիրօլ թահվիլաթընն բրօսէլէրի սատի սաթիլսրազը, վէ 50 լիրայա գասար սէնէվի 100աէ 3 ֆայիզ իլէ թէվսի օլունամագ իսթէնիլէն ազէլի գասալ իթթիհի իլան օլունը։ 8—5

ՊԻԼԷՏԻ ԼԻՕՆԷ

ԱՆՆԻՄ ԴՈՒՄԲԱՆԵԱՆԸ

ՍԷՐՄԱՅԷ 200,000,000 ՖՐԱՆԳ

Տէրսասատէ սճէնթէլիկի՝ Դարաքէօյ քէօրբիւսի գուրպինտէ Հալաճեան խան, Իքինճի սճէնթէլիկի՝ Սթամպոլսա Սուլթան Համամճասա Համճօքուլը խան.

Դրէսի Լիօնէ՝ հէր նէվի պանգա մուամէլաթը իհրա իսէր, եահամ վէ Թավվիսաթ իւզերինէ իսթիդրազ վէրիր, եահամ վէ Թավվիսաթ բէհի ալարագ հիսապը ճարիլեր (գօնթ գուրան) ալար, Ֆրանսա վէ մէմալիքը սարիէնին միւխթէլիֆ բիյացալարընա գամպիօ չգաբերր, գրէսիթօ քեռզալարը վէրիր, պարսա սրբարբալարը իհրա իսէր վէ չէրթիր մուայյէնէ իլէ թէվսիյաթ գասալ իսուալ վատէլի պօնօլար վէրիր։

Սթամպոլ իքինճի սճէնթէլիկի՝ հէր նէվի պանգա իշլերի իհրա իսէր, մալ վէ էմթաա մուգապլի իսթիդրազալար վէրիր, եանընդ եերէլչիրմէզ իւճրէթի ալարագ վէ եահօտ Ցէրսասատէ վէ էճնէպի մէմլէքէթլերէ սաթմազը սերէօճատ իսէրէգ էմանէթ մազամանա մալ վէ էմթաա գասալ եէլեր։

ՁԱՎԱՈՒԾ ՕՂԼՈՒ

ՍԻԿԱՐԱ ԲԵՆՂԷՍԷ

Կիւղել վէ ինէ սիկարա քաղաքաք մերազալարընա՝ Զավուշօղլու Քապրիգասընան չգան վէ պիր կէմի սէմիրի ալէմէթը մախասուսէսէյլէ Թէքիրդ ալանան իբէլքէն մալալ սիկարա քեռզաքը Թավսիյէ իսէրիզ։

Զավուշօղլու սիկարա քեռզաքընը պալ գասար սէնէտէն պէրու մաղհար օլասաղը բազդիք սալմալիյէտ պինանէ, չեօրէթինանէ իսթիքատ մազամէյլէ պիր չօգ թազալարի չէգարալար օլասաղնան, մալալարերի պեռալ ֆէնա վէ սրհէթէ մալալրը քեռզալարանա վազգալէթէն, պեռալ թազալարէն իրիբագ վէ թէվգազը իւլ, Զավուշօղլու քեռզալարընը կէմի սէմիրի ալէմէթինի հավի օլանլարընա, պիրիսին քեռզալարընը իւզերինատ մալարեգալպրդ վէ սամկա սուրէթինատ ալէմէթը մէգ-ֆիւրէ իլէ պէրագէր, Թիւրգէ «Զավուշօղլու» իպարտան հազալարը օլասաղնան, վէ «Սթամպոլ» իւնվանը ֆեռզալարընա սախ երնէ «Զավուշօղլու» էպարտան իլէ պէրագէր իգէ սայահ ալէմէթ ալալանարզընան, պու ալէմէթը մախասուսէսէրէ սէգդամ իսէրսի։ 78—60

ՏՕԳՈՐ ՃԵԼԱԼԵԱՆ

Թ ե ա վ ի ր խ ա ս ա ս ի

Լ. Ամրոզ ԷՔԷՆԷՀԻՏ, Քէնասիւլիյէ վէ ճիսիյէ։ Գէյզուլնասա Տօղրու եօլսա Մէրք սոզաղնասա Ն. 4.

ՍԱՐՐԱՖԻԹԷ

ԵՎՐՕՊԱ ԳՈՐՍԱՍԸ

Լօնդրա 14 յուլիս	
Ռնկլ. եահամը Ռնկ. Լիր.	112—87
Օսմ. եահամը սալալը	21—53
» » գարտաք	21—45
» » Սէրի Ա	66—
» » » Բ	37—25
» » » Գ	23—37
Օթօման 1871	103—25
Օսմանլը Գանգասը	12—50
Բուսթա իսթիդրազը	—
Մէքքէ սուլ. մութթահէրաթ	107—50
» իսթիդրազը	—
Ճարբէի Սանդէյէ Մէքքէ	105—
Եահանն 5 % 1879	24—
Բօլիւ իսթիդրազը	—
Գուլիար իսթիդրազը	98—
Գամպիո Բարքի 3 այ վատ	25—25
Բարիզ 13 յուլիս	
Տրանս. եահ 3 % ֆր.	104—40
» » 4½ %	107—80
Սէրի Օսմ. եահամը սալալը	21—65
» » գարտաք	21—50
Մի-ոսուլի	
Սէրի Բ	37—85
» Գ	22—60
Բուլգարի չբմէնաքէների	109—
Օսմանլը Բէյէրի եահամ	336—
» Գանգասը	566—
Դրէսի Լիօնէ	777—
Դրէսի Ճենեվէ	—
Գոնթրատ մէյսանթի	—
Սիւվէյշ ազատնը	3207—
Եթիպտի եահամը	94—20
Մարոկ ֆրանս. մութթահիսաթ	—
Բանքասէթ Թիւրք	448—
Գամպիո 3 այ վատ	25—10.
Վիէննա 14 յուլիս	
Լօնդրա իւզերինէ գասալիս	119—90
Բուլգարի չբմէնաքէների ֆր.	57—30
Ռումանիյ Բէյի ազատնը	159 -

ԳԱԼԱԹԱ ԳՈՐՍԱՍԸ

Եահ. սամ. սիւն ազդ. գաբ.	23—27
» » » էն եիւքսէք	23—27½
» » » էն ամանդ	22—21½
Գալ սոպահ սալալը գ. գ	23—24
Թանվիլաթը Օսմանիյէ	—
Սէքի Ա.	—
» Բ.	—
» Գ.	—
Բուլգարի չբմէնաս. ազդ. գր.	107—75
» » էն եիւքսէք	108—12
» » էն ալալը	107—25
» » սալալը	108—
Բրանթոյ Թէվֆիքը. ֆր.	456—
Ազէտ ֆարիզ	—
Բէյրութ Դէրէ	—
Հէվալէսիդ » բէր	—

ՊԱՆԳԱ ԱԳՍԻՕՆԼԱՐԸ

Դրէսի Ֆէնէրալ	7—02
Սօսիէթէ Օթօման	3—08
Օսմանլը Միհէլիքը չբգէրի	4—
Բէյի ազտինը	15—
Բրամվալ	6—82
Օրզան Գազ Թէհրէթիհանէսի	110—
Թրանսվալ	39—50

ԱՌՁԵԼԻԵՐՆ ՅԻՇԱՄԲ

Օսմ. լիրասը 100 ղ. ասի	Ղբ. Բ.
Գէյզալ մէհէբիլ ֆրանգ	108—09
Մէքսիկա »	098—
Գէնովա »	103—20
Բալքանզ »	—
Ինգիլիզ լիրասը	109—38
Ֆրանսագ ալթունը	37—10
Բալ	90—
Դրէսիզ ալթունը	51—06
Գարգան գամէտան	8—58

ԳԱՍԳԻՈ

Լօնդրա	109—20
Սանթա 3 այ վատէլի	22—95

ԻԼԱՆԱԹ

Տէրսալիյէտ Մէրճանա Եալբազը խանընասա սաքին միւՁիւ Աւետիս վէ Գրիգոր Գալիկեան ղիմմէթինատ տալճազընը խալաթ վէ եա մուվազդաթէն գասալ վէ գայա իթթիրմիշ օլան տալճազալարընն Գանանանամէի Թիճարէթին 211ինէի վէ անը վէլի իսէն մասատէլերի մուհիպինէն, միՁիկոսը մէրգում Թարճիանան Քէլճի օլանճագ զանգարասիսնրն միւգ-քէրէի իչիւն իչալու 1313 սէնէի Քէմուզան 10ընճը բէնճ-չենպէհ կիւնիւ սասթ 6 բասասէլերինատ Մահքէսէի Թիճարէթը Գահրիյէնին իՁ-լասա մախասուս օսայա կէլմէլերի իլան օլունը։

Ժիւմ Գօմիսէր

2 Քէմուզ 1313

Իսանէ սերկիսի գօմիսիօնը տալիսի Թարճիանան.

Եվասը չիհէսա վէ մալուլինը գուզարը ասասիրը Շահանէ մէնթիրինէ օ-լարագ Քէէսիս վէ քիչսարը միւՁիզէտ էմ ու ֆէրմանը Հիմայունը հազրէթը Նիշանֆէրքէնանիսէն պալունան իսանէ սերկիսինէ Թալրալարնա իհսան վէ իրա-գալ օլունճագ էչեանընն նազրինէ Ի-տարէի Մախասուսէ վէ Իթալիա Ճէնէրալ վէ Մէսամբրի Մարիթիմ վարար վէ Ա-նամալու ամիրեալ գասմբանելարը Թա-ռանֆլարընան իպրազ օլունճագ Քէս-հիտիթ վէ մասալէսէթ էվվելէ Իլան օ-լունմազ իսա։ Շարդ չբմինճերի վէ Բաքէ վարար գասմանելարը տախի սերկիսէ Իհսան վէ իսրա օլունճագ էչ-եալը մէհմանէն նազ իսանէքլերի կիպի, Տէրսասատէ Բէսթքամ չիրքէթի ու մէ-մալիքը Շահանէ իլէ տալրը էճնէպիյէ-սէն սերկիսէ կելեմէգ էչեանընն բրնթրմ ռէսմիսի վէ էչեանընն վարարրասն տէ-բարա նազ իչին վասգան պուլճագ մէ-սարիֆի ալմայճագալարընը պէյան իլէ իսրազը համիսէթ իթթիքլերինէն, հէր քանէ մալիմ օլմագ իւզրէ քեՁիքէթին իլանընա իսթիքամատ զբընը։

Լալելիսէ քահին հէնդէմէքանան Սուլթան Մուսթաֆա Խան հազրէթլերի ճամիի չերիֆինին ճուսամ վարիզիկինէ մուխասասէ չէհրի 120 զրչ. վազիֆէնին 312 սէնէսի իյիւլընասն չուսաթը զա-յէթինէ գասար 6 ալլրգ, վէ Թավչան Թաչր գուրպինատ Քէբէկիի Իսհագ Ազա ճամիի չերիֆինին գանանի չամանարրա պէտէլի օլան սէնէվի 15 զրչ.ըն 306 սէնէսինէ մախասուս պիր սէնէլիք, վէ Գալաթասա Թօքճուպաչը Ալի ազա վազֆինասն մուխասասէ սէնէվի 60 զրչ. մուգաթասա գօչանընն 312 սէնէսինէն 314 սէնէսի նիհայէթինէ գասար 3 սէ-նէլիք, վէ եիրէ էճնէթէմէքճան ֆէր-սէվագիյան Ղազի Սուլթան Ազատիլ Մէհմէտ Խան հազրէթլերինին միւպէրրա-թը էճնիլէրինէն Օրթաքեոյ ճամիի չէ-րիֆի մահանը եարամմազբաշա սասա սե-նէվի 250 զրչ.ըն 313 սէնէսինէն 314 սէնէսի նիհայէթինէ գասար 2 սէնէլիք, վէ Ալշզ Բաչա նամ մահալատ քիչսի ճէնասար Սելյիմբ Էվլիյէթ էֆէնտիմիզ հազրէթլերինին ինչաքբանսի օլան Հանգարի վազիֆէի սէնէվիյէսի սէնէ 160 զրչ. Թամամիյինին 313 սէնէսինէն 314 սէնէսի նիհայէթինէ գասար 2 սէ-նէլիք զուրնալարը իւզերլիրինատ օլաուս-զը հալատ զօչանարը զայ իսթիլիկնե-տէն պահալ, զայիֆեն զօչան իթասը սահիպլերի Թարաֆընան վարգաս պուս-լան իսթիհսարը իւզերինէ մասասէլեի լաղզմէլերի պիլիքտա զայիսեն վէ միւ-հէտասէտէն սիկէր զօչանլարը պիրԹա-զիմ իթա օլանճագընան, քեյֆիյէթ ճիմիսէճէ մալիմ օլմագ իւզրէ իլանը քեՁիֆիյէթէ իպթիսար զրլընար։

1 Քէմուզ 313

Մի-թէվկիֆա Իսմայիլ էֆ. վերէսէբ-նին՝ Ահմէտ պէյ զիմմէթինատ պա իլա-մը չերի ալճասաղը օլան մեգալիզը մա-լիմէնին ՔէՁմինը իսթիֆասը զրմնանա մէՁասունը մամարիյէրին եօսատանա օլաուգ մահճուգ վէ Ցէրսասատէ Գի-րինճի Հուգուգ սարբէսանին վէրիլէն իլալա ֆիւրսաթը մահքիմ զալալանն Գումգարբուսա Զաարբը Ահմէտ Զէյեպի մահալլինատ Արապպատ օսգաղնան վագը մի-քերբեր 17 նումէրօ իլէ մաս-բազդամ էքի պաղ քարկիր մէնգիլին՝ իչալ Թարիխը իլանատէ 15 կիւն օսկրա ֆիւրսաթնա Քէչէպպիւ օլունճանգընան, Թալիպ օլանլարը բէյ սիւրմէգ վէ գանանան ատանա գիյա-ատ մաբլաղ ալմագ իսթէյէնատ գիր-մէսի Ցէրսասատէ Իլամը Շերէյիթ Իբրահիմ